

թէ Հայոց կաթողիկոսներ հաւատարմութեամբ կը ծառայեն իրենց երկրին նոյն խոկ հսկելով օտար արքապետութիւններու կողմէն պահանջուած հարկերու գոնձաման:

Պարսից արքունիքի աչքին Հայոց կաթողիկոսը, իրեւ աշխարհական կարգաց պաշտօնիայ, զրծակատար մըն է: Այդ էր պատճառը որ վասմ ե: Կրցաւ Մեծն Սահմանի դէմ հանել հակաթոռ կաթողիկոս մը այդ աշխարհիկ զործերը վարելու համար: Աշխալսի հակաթոռ մը գոյութիւն չունի Յովսէփի կաթողիկոսի գէմ: Սա իր պաշտօնին հոգեւոր և աշխահական մասերը ինքն կը վարէ, և հաւատարիմ էր արքունի իրեւու մէջ, ինչապահէի վկայութեամբ: Այս ըրջանին մէջ անդամ մըն ալ Պերոգի ատեն կը տեսնանք թէ Մեծն Սահմանի պատահածը Պարսից արքունիքին մէջ, կը կրկնուի Գիւա կաթողիկոսի վրայ: այսինքն Գիւան ալ կը զրկուի իր կաթողիկոսութենէն և ատեն մը Պարսկաստանի մէջ վար զրուելէ ետքը, կը վերացանայ Հայաստան, կը քաշուի իր ծննդավայր Ռիմուս գիւղը: բայց չէ իշուած թէ Պերոգ ընդիմափառ և հակաթոռ կաթողիկոս մըն ալ հանած ըլլայ Գիւամին գէմ՝ աշխահական կարգաց նայելու համար:

Այս բոլոր պատմական եկեղեւթիւններու մէջ մեզի համար կարեւորը սա է որ Սասանիան տիրապետութեան ըլջանին Հայոց կաթողիկոսներուն պաշտօնն խոկ շահնշահնելու քմահանցքէն կափուած է: Անոնք պատասխանատուութեան կ'հնթարկեն Հայոց կաթողիկոսները, հակաթոռ կաթողիկոսներ կ'սուեղծեն իրենց պետական շահներուն ծառայեցնելու համար զանանք, բայն կաթողիկոսները կը զարդեցնեն իրենց պաշտօնէն:

Կարելի է ուրեմն նոյն խոկ մտքէ անցընել թէ իրերու այս վիճակին մէջ Հայուստանի Եկեղեցին պետականանալու ձկտում ունեցած ըլլայ իր կաթողիկոսութեամբ:

Անշուշտ ո՞չ:

Յաջորդ յօգուածով պիտի քննենք կաթողիկոսներու և պատրիարքներու իրապէս քաղաքական դորձունէութիւնը:

## ԿՐՈՆԱԿԱՆ

### Ծ Ն Ո Ւ Ն Դ

(ԽՈԹԱՐՈՒՆԿՐ)

Ստեղծագործութեան հրաշալի պատմութիւնն ետքը, ամէնէն գերազոյն և ամէնէն հրաշալի իրողութիւնը այս երկրագունդանին տին վրայ՝ Փրկչին Շրջանգն է: Վասնզի կը բօնական լոյսի Մուռնգն է այն աստուածային յայտնութիւնը ինքնին, նոյն ինքն և յայտնութեանը այս պատմութիւնը այս աշխարհի վրայ:

Սբրազան չարականագրին բառերով այս ծնունդն է այն աստուածային յայտնութիւնը ինքնին, նոյն ինքն և յայտնութեանը այս պատմութիւնը այս աշխարհի վրայ:

և երկիւղածութեամբ խանաբէնք ոյզ մէծ և սքանչելի խորհուրդին առջեւ և խորհինք:

Լոյյօը կը ծնի անրաններու մասը ինչ մէջ, իր քաղաքական ազատութիւնը կորունցուցած անշուշտ երկրի մը մէկ անկիւնը:

Փրկչին ծննդեան թուականին՝ ուշխարհը այնքան ալ խաւար չէր: Հսումէտական քաղաքակրթութեան տակ բարգաւաճ և պայծառ վիճակ մը ունէր ծանօթ աշխարհը: Եթէ Պագեստին կորունցուցած էր իր աստուածապետական թագաւորութիւնը, այնքան ալ զժրտիստ չէր հսումէտական զրօշին ներքե:

և սակայն Հսումի բարգաւաճ ու պայծառ քաղաքակրթութիւնը, բարոյական խաւարի մը մէջ ապականած էր և վատուծ:

Լոյս մը, նոր ու հզօր լոյս մը պէտք էր որ թափանցէր այդ խաւարին մէջ:

Ահա՝ այդ լոյսն էր ծագողը Բեթղեհէմի համեստ մասը ինչ:

Հրեշտակներ ամէնէն յառաջ փառ  
ուարանեցին այդ կոյ-  
երկու ուստի սին ծագումը և մեկ-  
նեցին առոր նշանա-  
կութիւնը՝ զաշտի պար-  
զամիտ հովուներուն:

— Փաստ ի բարձուն Աստմայ  
եւ յեղին խաղաղութիւն  
եւ ի մարդիկ հանուրիւն:

Մարդկութեան համար երկու բան  
պէտք է, երկինքը՝ Հայր մը, և Խաղա-  
ղութիւն՝ երկիր վրայ:

Երկինքը, կրօնքին զերբնականն է.  
Խորհրդանշանը, երկիրը կրօնքին զործ-  
նականն է, մեկնութիւնը խորհրդանշանին:  
Երկինքի, Աստուծոյ, երկնաւոր Հօր մա-  
սին մեր հաւատաքը և մեր պաշտամունքը  
մեզ համար յաւիտենական ազգիւր մըն է  
յոյսի և քաջալերանքի: Ասիկա է կրօն-  
քին զերբնականը:

Երկրի վրայ կեանքին զժուարու-  
թիւնները խաղաղութեամբ միայն կրնան  
հարթուիլ: Կրօնքին զործնական կամ բա-  
րոյագիտական կողմն է ասիկա:

Այս երկուքին պէտք ունի մարդկու-  
թիւնը առհասարակ, և մասնաւորագէս  
Քրիստոնեան աշխարհը:

Փրկին Ծննդեան գիշերը, հրեշտակ-  
ներ իրենց երգերով այս ճշմարտութիւնը  
հաշակեցին:

Ծնեալ Փրկիչը խորհրդանշանն է  
խաղաղութեան:

Ինքն է որ յետոյ պիտի ըսէր իրեն-  
ներուն, իմ խաղաղութիւնն կուտամ ձեզի,  
իմ խաղաղութիւնն կը թողում ձեզի:

Ալէկոս ծովուն վրայ ո՛քչափ ալ խո-  
չոր և հաստատուն ըլլայ նաւը, այնպի-  
սի անախօրծ և երկիւղափ սարսուսներ կը  
պատցնէ ճամրորգներուն ջիզերուն մէջ որ  
կը հիւանդացնէ զանոնք:

Խաղաղ ծովը և անքոյթ նաւահան-  
գիստն է միայն որ կը վերահաստատէ ծո-  
վէն բանուածները իրենց առողջութեան  
մէջ և կը կաղզուրէ զանոնք:

Ծնունդը խաղաղութեան պատգամն  
է որ կ'երգէ մեզ՝ խոռվայորդ աշխարհի մը  
ալէկոսութեան մէջ:

Եւ անոնք որ կը վրզովեն այս աշ-  
խարհի խաղաղութիւնը պատերազմներով  
և արիւնի մէջ կը խեղդեն մարդոց խա-

զազ ապրելու, և իբրհւ քրիստոնեայ ապ-  
րելու կեանքը, մեծազօր ոճրագործներ  
են պարզապէս:

Անոնք որ փոքրիկ ընկերութիւնները  
և միջավայրերը կ'ապշոպեն իրենց խմբակ-  
ցական կամ առանձնական անհանգուրծե-  
լի նկատումներուն և շահներուն համար,  
լիովին ոճրագործներ են պարզապէս:

Անոնք որ ընտանեկան անգորրու-  
թիւնը կը խոռվեն և կը դառնացնեն տան  
ներքին կեանքը իրենց կիրքերով և անո-  
պայտաթիւններով, յիմար ոճրագործներ են  
պարզապէս:

Եւ այս ոճրագործութիւնները, որ  
իրենց արհաւիրքով կը սասանեցնեն աշ-  
խարհիս խաղաղութեան հիմերը, միշտ նը-  
ւիրական խաղաղութեան հիմերը, միշտ նը-  
ւիրական խաղաղութեան հիմերը և սկզբունքնե-  
րու կեզդ անուններով, ժխումներն են  
Լոյսին, հերքումներն են Երկնալոր Հօր հա-  
ւատքին և ուրացումը Խաղաղութեան պէտ-  
քին:

Այս աշխարհը Աւետարանով է որ  
կը կառավարուի: Աւե-  
տարանը նոյն ինքն  
է Աւետը պատգամագիրքն է կոյ-  
սին, որ ծագեցաւ մը-  
սուրին մէջ:

Աստուծոյ արեւը կը ծագի արդար-  
ներուն և մեծաւորներուն վրայ հաւատա-  
րագէս: Աստուծոյ անձրեւ կ'ոռոգէ հա-  
ւատացեալին ու անհաւատին արտերն ու  
հողերը հաւատարագէս:

Աւետարանն ալ կը ճառագայթէ ա-  
րեւի պէս բոլոր աշխարհի վրայ:

Աւետարանն է որ կը կառավարէ

աշխարհը, հակառակ իրեն գէմ արտա-

յայտած անգիտութիւններու:

Ծայրագոյն Արմելքի վաղնջականն,  
մեծ և հզօր կրօնքները չկրցան առաջ-  
նորդել այս աշխարհին, ոչ ալ Հին Յու-  
նաստանի զմայլելի փիլիսոփայութիւննե-  
րը, և ոչ իսկ Աղեքսանդրոներու, Կեսար-  
ներու, Նաֆոլէտոններու զինուորագետու-  
թիւնները:

Աւետարանն է թագաւորը այս աշ-  
խարհին: Յիսուս-Քրիստոսի կրօնքը միայն  
կրցաւ ուղղութիւն տալ այս երկրագուն-  
տին, արեւելքէն արեմուտք և հիւսիսէն  
հարաւ:

Քրիստոնէութիւնը իր անդամներուն

Թիւով փոյրիկ է համեմատաբար նայելով միւս կրօնքներուն բայց ոյժը Աւետարանին ձեռքն է, և քսաներորդ դարու քաղաքակրթութեան նկարագիրը քրիստոնէական է:

Մի՞ զարմանաք ասոր: Արովհետեւ Փրկչին զօրութիւնը տկարներուն մէջ կը յայտնուի. փոյրիկ հօսին խստացուած է իրական տիրապետութիւնը:

Հոս ալ կը հաստատուի այն ճշմարտութիւնը թէ արժէքները որակի մէջ են և ոչ թէ քանակի:

Աւետարանին լոյսը, քրիստոնէութեան որակը միշտ բարձր է: Ան է առաջնորդը:

Այսօրուան քաղաքակրթութիւնը, իր զօրաւոր և տկար կողմներով, իր առաւելութիւններով և իր թերութիւններով, ծնունդն է Աւետարանին:

Այս քաղաքակրթութեան զօրաւոր կողմից և առաւելութիւնները կը պարտինք և Աւետարանի լաւ հասկըցողութեան, իսկ տկար կողմից և թերութիւնները կը պարտինք Աւետարանի գէջ հասկըցողութեան:

Ծննդեան տօնը տարեղարձն է ո՛չ միայն Փրկչին Յայտնութեան, այլ նաև այս լու հասկըցուած և այս գէջ հասկըցուած Աւետարանին:

Աւետարանական աւանդութիւնը կ'ըսէ մեղի թէ Արեւելքի երեք մոգեր, զիստուրի մը երեւումէն հետաքրքրուած, երկար ճամբանէր կտրեցին այդ աստղին առաջնորդութեամբ և եկան զան Բեթղեհէմին մըսուրը, ու իրենց զանձին ամէնէն թանհագին ընծաները մատուցին նորածին Մանկան:

Չենք զիտեր թէ այս խորհրդաւոր դէմքեր ո՛րչափ կրցան բմբոնել մէծ և սքանչելի խորհուրդին յայտնութիւնը, չենք զիտեր նաև թէ իրենց պատմուհցու հրեշտակային երգին պատգամը:

Չենք զիտեր այս մանրամասնութիւնները: Բայց զիտենք թէ մոգեր չեն դադրած զոյսութիւն ունենալի մինչ ցայսօր:


Անոնք կ'ապրին բոլոր ժամանակներու հետաքրքիրներուն մէջ, անոնք կը խօսին յանձին ամէն դարու այն քրիստոնեանեւ-

րուն, որոնք կը մօտենան Փրկչի մսուրին, բան մըն ալ կուտան ի հարկին, բայց կ'անհետի առաջնորդով լուսաւոր աստղը, և անոնք ալ կը վերադասան իրենց զործին կեանքի սովորական ճամբաներէն: Անոնց համար չեն Փառի իրարձունազ բարարեանեալ երկնաւոր Հօր ներշնչումը, անոնց չի խօսիր այլես եղանակ իմրենդ մեծ և սահմալին:

Մինչ Փրկչին Մնադեան աօնը ազգու և հանդիսաւոր կոչ մըն է բոլոր քրիստոնեայ անհատներու, որ Անաստակ Արդւոյն պայծառ զիտակցութեամբը վերադրձ մը փորձեն գէտի իրենց երկնաւոր Հայրը, և խաղաղութեան փողը հնչեցնին, և ոյսի Մնունդը տօնախմբելու համար իրենց կեանքին բոլոր երևէջներուն վրայ:

Փառի ի բարձուն Աստեծոյ  
Եւ յնկիր խաղաղարին  
Եւ ի մարդիկ հանուրին:

## Բ. Ե.



Ե.

(Ճաշու առարկական ընթերցութեար առթի կիրակնօրեայ խոկումներ):

## ՆԱԽԱՍԱՀՄԱՆՈՒԹԵԱՆ

## ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՄԱԿԱԾ

(Ը. Եկր. ԶԵՆՔ ԽԱԶԱՎԵՐԱՅՐԱԿԵ)

(Եփս. Ա. 1-14)

Նախասահմանութեան հաւաարը՝ իմաստասիրական սկզբանը մը առելի բարոյական բգացողութեան զիտակցական վիճակ մը պէտք է բլույ քրիստոնէին համար:

Անոր բախնդակ արժէքը անոր մէջ է որ մարդիկ, խորելով թէ առանց իրենց անձնական արժանիքն, այսինքն լոկ աստուածային շնորհաց հետեւանքով է որ տիրացած են հոգեւոր բարիքներու, ինքզինքնին Աստուածոյ երախտաւորեալները նկատեն, և ըստ այսի գծին իրենց կեանքին բարոյական սկզբութիւնը:

Ինզիք պէտք չէ բլույ ուրիմն թէ ինչու այդու և ոչ այլ կերպով տնօրինած է վերին կամք մը, քրիստոնէին համար հարցը առ միայն պարտի բլույ թէ ինչը կը զանուի անուուեւ եւ խօսուն իրականութեան մը առջի, ուր զատեր, կենդանի և շինչ զատեր կան իրեն համար:

Ո՛քան աւելի ուշիւ և երկիրագածութեամբ